

կրին, Ճորոխի Աւազանի արհեստաւորն էլ իր ձեռարհեստով ողողել է: Ճորոխի Աւազանի այդեպանը ողջ ձմեռն աշխատում է պարարտացնել իր այգիներն, ագարակները, որ գարնան գործի սկսի. նրա համար ձմեռ չկայ: Այս երկիրը զարգացրել է հիւնութիւնը. երեք վարպետ առանց մշակի մի շաբաթուան մէջ կարող են 12 սենեկից մի եռայարկ տուն շինել գերաններից եւ տախտակներից ամբողջ կազմով: Շինութեան հիմնական գերաններն ու ցիցերը ամրացնում են, երեք յարկը իրար վերայ, նախ ամենաբարձր յարկն են շինում, ապա միջին յարկը եւ վերջը ստորին-գետնայարկը: Ինչպէս Կ.Պոլսում մեծ հոչակ ունին քարաշին հիմնարկութիւնների համար Բայրուրդցիները, այնպէս անուանի են Ճորոխի Աւազանի հիւնութիւնը: Կ.Պոլսի եւ Սինոպի նաւաշինարանների գործերը Սեւ ծովի, Տրապիզոնի շրջակայքի եւ Ճորոխի Աւազանի հիւնութիւններն են զարգացրել վերջին հինգ դարի ընթացքում: Երեք դար Սեւ ծովի նաւաշինարանները եղել է այս ճաների ձեռքին, որոնք թէ նաւը շինում եւ թէ ծովին իշխում էին: Մրիա, Որջող, Խալիսալ, Պալիսար եւ Բահը այնպիսի — քանդակաւոր փայտէ — կաղնի, ընկուղի, դափնի եւ շոճի-շինութիւններ կան, դարեւոր անցեալով, այնպէս երթածածկ եւ դարթաղունչ¹ շէնքեր կան, այն էլ ամենադիմացկուն կաղնիից, տօսախից եւ դափնիից շինուած, որ հազարաւոր տարուան կեանք են ունեցել: Ինչպէս նախապատմական այրերն, լերան լանջերում փորուած քարայրերը, սենեակները եւ սրահները ցոյց են տալիս, թէ մարդիկ նախնական շրջանում ինչպէս են կուտակուել այդայրերում, այդպէս էլ միջնադարեան այդ փայտեայ սենեակներն ու սրահները դադափար են տալիս նրանց կեանքի մասին: Գեղեցիկ են կաղնիից եւ տօսախից շինուած ամրաքերը, որոնք կարծես անփուտ փայտ լինին: Այս շինութիւնների մօտ, մասնաւանդ ծովի մօտ խոնաւ վայրերում ծառերի բնի վրայ սենեակներ եւ ամրաքերներ են շինել, որոնք կարծես թէ Սվանեան տների շարունակութիւնը լինին:

Լևահական:
(Եարուակելոյի:)

ԱԺՐՈՒՑ

ՍԱՅԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Dictionnaire d'histoire et de géographie ecclésiastique, publié sous la direction de Mgr. A. Baudrillard, etc. etc. Paris (Letouzey et Ané, 76 bis, Rue des Saints Pères, VIIe), 1912—1926.

Letouzey եւ Անէ Հրատարակելէրու գեղեցիկ հրաւէրին անսալով է, որ A. Baudrillard, A. Vogt ու U. Rouziés ձեռնարկած են կազմելու եւ լոյս հանելու Բառարան, որ ստուգիւ կոթողական գործ մը ըլլալու կոչուած է: 1912էն սկսած մինչեւ օրս հրապարակ ելած են երեք հատոր, (չորրորդէն լոյս տեսած է մաս մը, էջ1—447) իւրաքանչիւրը 1650 (կրկնասիւն) էջերէ աւելի եւ սակայն Ա գերը գեռ չէ վերջացած, ուստի կարելի է գուշակել թէ ի՞նչպիսի ընդարձակ երկասիրութեամբ պիտիօժառուի եկեղեցապատմական գրականութիւնը: Գործս իր մէջ կը պարփակէ ամէն կէտ, որ ուղղակի կամ անուղղակի եկեղ. պատմութեան ու աշխարհագութեան կը հայի: Հոն ամէն նիւթնկատուած է կուռ եւ պայծառ, արդի քննադատութիւններու համար մէջ բերուած են աղբիւրներ, որոնց գոյութիւնը միայն արդէն ձեռնարկիս կու տայ մեծ արժէք մը: Մէն մի կէտ ուսումնասիրուած ու գրուած է նոյն հարցին-մասնագէտ անձէ մը:

Հայ եկեղ. պատմութիւնն ու աշխարհագութիւնը հոն ներկայացուցած է † F. Tournebize, որ մինչեւ հիմայ Հրատարակուած հատորներուն մէջ կարգաւ ուսումնասիրած է՝ Ագաթանգեղոս, Աղբիանոս, Աղեքսանդր Զուղայեցի, Աղթամար, (Աղուանք), Այտընեան Գեր. Հ. Արսէն, Անակ, Անանիս Մոկացի, Ան. Նարեկացի, Ան. Շիրակացի, Ան. Սանահնեցի, Անանեան Հ. Մկրտիչ, Անաստաս Կաթ., Անի, Առաքել Բաղեշեցի, Առ. Դաւթիժեցի, Առ. Սիւնեցի, Առաքելեան Խաչատուր Վրդ. (Խաչ. Կարնեցի), Արամոնս եւն եւն:

Բայց ամէնէն աւելի խօսած է հայ եկեղ. պատմութեան մասին Արմենի բառին տակ (չորրորդ հատորին առաջին մասին մէջ՝ էջ 290—391, որ հատորին մէջ գրուած է նաեւ Ս. Արիստակէսի, Արիս. Լաստիվերտացւոյ վրայ):

Համառօտիւ Հայաստանի գիրքն ու տարածութիւնը գծելէ վերջ կ'անցնի հեթա-

¹ Վարեադուն, ուշ, շաբաթական ութանկի հանի ծածկ:

նոս Հայում պատմական անցքերուն եւ կրօնին, ուր տեղ դիտել կու տայ թէ հայ դիցաբանութեան մէջ կը տեսնուին առաւելապէս իրանեան, ասորական եւ նուազ չափով մը ազգային բնիկ աստուածութիւններ, իսկ յունականին ազդեցութիւնն անշանակ է անոր վրայ: Յառաջանալով Հայերու քրիստոնէութեան դարձը՝ համոզիչ ապացոյցի կարօտ կը համարի Օրմանեանի խօսքը թէ՝ քրիստոնէութիւնը Հայաստան առաքեալներէ քարոզուած է, կ'ընդունի սակայն թէ՝ չէ՛ կարելի ժխտել Ս. Գրիգորէ յառաջնոյնին ծանօթութիւնը Հայերու քով: Հայաստանի գլխաւոր Լուսաւորիչն է Ս. Գրիգոր, որ Կեսարիոյ մէջ եպիսկոպոսական ձեռնադրութիւնը կ'ընդունի: Յետոյ է որ Հայերը յեցած անվաւեր գրութիւններու վրայ Հայաստանի հայրապետութիւնը (կաթողիկոսութիւնը) կը ջանան անկախ հատարակել, մինչդեռ ի սկզբանէ ո՛չ յիրաւանց եւ ո՛չ ի գործոց աթոռի անկախութիւն տեղի ունեցած է: «Կաթողիկոս» (կամ «քահանայապետ», «հայրապետ») յորջորջանքն անկախութեան ամենեւին չի հակառակիր, վասն զի կաթողիկոսն է՝ ներկայացուցիչ դաւառամասի մը, ինչպիսի էր Հայաստան համեմատութեամբ Կեսարիոյ աթոռին: Գրիգորի սկզբնական կայանը ոչ թէ Վաղարշապատ կամ էջմիածին է (ըստ յետնագոյնաւանդութեան), այլ Աշոտիշատ: Հակիրճ խօսքեր նուիրելէ վերջ Լուսաւորչի յաջորդներուն եւ Վարդանանց ժամանակներուն, կ'անցնի Տournebize հայկական բաժանման, նկատելով անոր յառաջապայութեան պատճառներն ու ժամանակը (Դւոյ Ա. եւ Բ. Ժողովքները 506—507 եւ 554ին): Յետոյ կը նկարագրէ կրօնական երկպառակութիւններն ու միութեան փորձերը, Հայում ցաւն ու տառապանքը կիւրապաղատներու, բայց մասնաւորապէս արար սոստիկաններու ճշնշման տակ, ապա Բագրատունիներու հարստութիւնն ու ժամանակակից կաթողիկոսներու գործունէութիւնը: Կը խօսի նաեւ ինչպէս այս շրջանին նոյնպէս առաջին ու վերջին դարերու մատենադիրներու մասին, թէեւ հարեւանցի ակնարկներով: Ապա կը փոխադրուի կիլիկիա եւ կը գտնէ հոն սրտապարար տեսարան մը՝ Ռուբինեան իշխաններու եւ թագաւորներու ընդհանրապէս ընտիր գործունէութիւնը եւ կրօնական խանագատ չարժումը հայ կաթողիկոսներու, դաշտագույն պատմական ամառավագան մէջ:

որոնցմէ Ներսէս Շնորհալին կ'անուանէ ու Fénélon arménien: Պահաւեան կաթողիկոսներու շարքը կ'որակէ «Népotisme» բառով:

Թուրինեան շրջանը փակելէ վերջ նկատողութեան կ'առնու Տournebize կիլիկիոյ եւ էջմիածնի կաթողիկոսներու պատճութիւնը ու Պոլսոյ պատրիարքութիւնն միշտ ուշադրութիւն դարձնելով ասոնց Հոռմի հետ ունեցած յարաբերութիւններուն: Շեշտած է նմանապէս կաթ: Հայերու նուիրապէտութեան ծագումն ու կեանքը: Մանրամասնօրէն կը խօսի վերջին տարիներու տառապանքներուն մասին: Ի վերջոյ կը դնէ հայ կաթողիկոսներու եւ պատրիարքներու գաւազանագիրքն ու վանքերու ընդարձակ ցուցակը: — Գնահատելի գործ մը:

Յատկապէս պէտք է յիշատակել նաեւ աշխատասիրութեանս աղուցուած աշխարհացոյցը¹, որ բաժնուած է երկու մասի՝ Հին Հայաստան եւ Նոր Հայաստան, 1914ին, ուր մանրամասն նշանակուած են կաթ: Եւ էջմ. հայ եկեղեցիներու արքեպիսկոպոսական, եպիսկոպոսական քաղաքներն ու վայրերը: Գործիս մէն մի կարեւոր հատածին առջեւ զետեղուած է յիշատակութիւնն այնքան բաղմաթիւ գրքերու, թերթերու եւն, որոնք ծառայած են Տournebizeի իր աղբիւր իր այս համարու ձեռնարկին եւ կրնան ուրիշներու ալ օժանդակել համանման աշխատութիւններու:

Հ. Հ. ՈՍԿԵԱՆ

DR. JOHANN B. HARING: Grundzüge des katholischen Kirchenrechtes. Dritte, nach dem Codex J. C. umgearbeitete Auflage, Graz 1824. Ulr. Mosers Buchhandlung (J. Meyerhoff), 8°, 1037.

Եկեղեցական իրաւագիտութիւնը մեռեալ գիտութիւն մը չէ, այլ կ'ապրի իր միլիոններէ բաղկացած հասարակութեան հետ յարմարելով միշտ ժամանակի պահանջներուն: Այսպէս 1917ին հատարակուած նոր կանոնագիրքը մէծ կոփոխութիւն յառաջբերաւ եկեղեցական իրաւագիտութեան մէջ,

¹ Գահիրեկ մէջ 1924ին Մ. Մելքոնեան եւ Մ. Պալցեան հրատարակած են անոր Հայաստանի աշխարհացոյցը բացարձակ ընդդեմական գոհացուցիչ պարունակութեան: Հոն նշանակուած են գաւառները, բաժնուած են գաւառակները, ցուցուած են երկաթուղիներն ու ճամբաները, ընթեռնլի գրուած քաղաքներն ու գիւղերը: